

ՅԱՀԱՆ

ԿԱՆԱՆՑ ՅԱՏՈՒԿ

ՊԱՏԿԵՐԱՁԱՐԴ ԵԱԲԱԹԱԹԵՐԹ

ԳՐԱԿԱՆ, ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ
ԱՈՏԵՐԵ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ, ՆԵՐՈՅԹԻ

ԶԵՐԱԿԱՆ, ԱՇԽԵՏՈՒԹԵԱՆՑ
ԿԱՆԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՒ Ե ԱՇԽԵՏՀԱԿ ԻՐԵՐՈՒ



ԺԹ. ՏԱՐԻ

Նոր Երջան, թիւ 39



ՅՈՒ-ՈՒԱԾՆԵՐ ՈՒՆԻՆ

ՕՐԻՈՐԴ ԱԼԻՍ ՄԱՆՈՒԿԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ԱՐՈՒՍԱԿԻ ԴԱՎՅԱՆ
ՕՐԻՈՐԴ ՄԱԹԻԼՏ ԱՎՏՈՒԱԾԱՏՈՒՐ
ՕՐԻՈՐԴ ԵՒԴԻՆԵ ԴԱԲԱՄԱՆԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ԶԱՊԵԼ ՄՈՄՔԵԱՆ

ԵՒ

ՀԱՑԿԱՆՈՑ ՄԱՌԻ

Գիւ 40 փարա

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈԼՍՈՑ ՀԱՄԱՐ

Տարեկան 50 դրուշ. Վեցամսեայ 25 դրուշ:

ԳԱԼԻՉՈՌԱՅՐՈՒ ՀԱՄԱՐ

Տարեկան 54 դրուշ. Վեցամսեայ 27 դրուշ:

ԱՐՏԱՎԱԾՄԱՆԻ ՀԱՄԱՐ

Տարեկան 12 ֆրանք:

Մանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող
ամէն կարգի գործառնութեանց համար զիմել մի' միայն՝

ՀԱԳԻԿ ՂՆԹԱՅԻ

ՃՐԱԼԻ ՃՐԱԼԻ ԽԱՆԴԵ ՆՈՄԸ 7

Շ Ա. Բ Ա. Թ Ա. Թ Ե Բ Թ «Շ Ա. Գ Ի Կ»

Կ ՊՈՂԻԱ, Ղ.ԱԼԱԹԻԱ, ԳՈՒՐՉՈՒՆԼՈՒ ԽԱՆ, ԹԻՒ 7

JOURNAL "DZAGHIK,"

Constantinople, Galata, Kourchoum Han, № 7.

Վ. Ա. Ճ Ա. Ռ Ա. Տ Ո Ւ Ն

ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ԵՒ ՕԺԻՏԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ԶԱՆԱԶԱՆ ՆԻՒԹՈՑ

ՇԱԼՃԵԱՆ ԵՒ ԹԱՎՃԱՆՃԵԱՆ

ՀԱՅԹԱՅԹԻԶ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԱՆ

Կ. Պոլիս, Էսկի Զապրիէ նատէսի Թիւ 63

Ապրանաց տեսակներու ճոխութեամբ ու չափաւոր զիներով
ծախող հոնրածանօթ այս հին Վաճառատունը Եւրոպական առաջ-
նակարգ գործարանաց հետ միշտ ունեցած յարաբերութեանց չնոր-
հիւ կը գտնուի պատրաստ հաւաքածոյ մը ասեղնագործութեան և
օժիտի վերաբերեալ նոր ու ընտիր նիւթերու, ինչպէս մետաքսեայ
կերպաներ, աթլազ, թաւիչ, թաւթա, ոսկեզօծ ու արծաթեայ
զուտ ու անզուտ թելեր (խամ եւ խամ սըրմա), ճերմակեղէնի հա-
մար ընտիր պոտէներ, վալանսիէն ընտիր շապիկի կերպաներ, բիքէ-
ներ, գունաւոր պաթիսթներ եւայլն եւայլն:

Զեռագործ բանուած ու սկսուած զանազան ճոխ նիւթոց հա-
ւաքածոյ մը պատրաստ կը գտնուի:

Կ. Պոլսոյ եւ Գաւառաց դպրոցական հաստատութեանց համար
մասնաւոր զեղչ կ'ըլլայ:

Վաճառատասան մէջ կը գտնուի միշտ պատրաստ ասեղնագործի
ծագրիչ մը:

ՅԱՐԱՐ

Ը Ա Բ Ա Թ Ա Թ Ե Ր Թ

(623) Ժ. ՏԱՐԻ - ԹԻՒ 39

Դ ՅՈՒՆԻՍ 1906

ԱՅՑԱՔԱՐՏԻՆ ԱՆԴԻԻ ԿՈՂՄԸ



ՆՏԻՌ թողթէ պղտիկ պահարանի մը վրայ իմ
հասցէս՝ աղաւաղուած տառերու սիալ հանդի-
պաղրութեամբ մը խառն ի խուռն, նաեւ գիրերու
բարեկամ բնոյթը՝ տրդէն իսկ ինծի ճանչցուցին նեղինակին իսկու-
թիւնը, ասանց այդ գաղտնիքի թուղթէ որմիկը պատռելու: Սո-
վորական տգէտ ծանօթունի մըն է ան որ սուէպ կը զրէ ինծի
բանիր, զորս կարդալու համար արտասովոր ճիգերու կոչում մը
դժուարաւ կը զլանամ ինքինքիս, ոչ միայն տառերու ձևին
քմայական տարագներուն, այլ և մնանց աչքառու լծորդութիւն-
ներուն համար շատ հեղ, որ ինծի առաջին մէկ երկու ընթերցու-
միս տարբեր հանդրուան մը կ'առաջնորդէն, վերջէն միայն, բա-
նական օժանդակութեամբ մը յայտնուելով:

Ուստի հապճեպը չունիմ հետաքրքրուելու թէ այդ նամակիկը
ուրկէ եկած կրնայ ըլլալ ինծի, և վստահօրէն ու առանց նեղուե-
լու կը բանամ զայն:

Սպահովաբար չեմ սիալած, և արագաբար կ'անցնիմ անոր
ընթերցման: Բայց երբ ընթերցում բառը կը մտաքերեմ, թերեւս
հսկայ սիալ մը ըլլած եմ և չափաղանցութիւն չըլլար երբ փրկեմ
բացատրութիւնս ըսելով թէ զայն կը գուշակեմ աւելի քան կը
կարդամ:

Ամէնին առվորտկան և գործածական բառերն իսկ դերձ չեն մնացած իրենց տառական և խուսափ խեղաթիւ բումներէն, որոնց մեծապէս նստառտած ալ է զբական լեզուով մը յտյանուելու բուռն մարմաջը, որ ընդհանրապէս այս կարգի տղեաներուն դիրի մը իշառունքը կուտայ:

Բայց ինչ որ հրաշալին է և ա'լ աւելի յատկանշական ինքնութիւնը այդ այցաքարտին, անոր անդիի կողմի վերտառութիւնն է: Փափկանկատութեամբ մը փոխենք իր բուն անունը և հնդադրենք որ այդ ծանօթունին կոչուած ըլլայ տիկ. Յ. Թ:

Հիմայ, այցաքարտին ետք դին է, որ տիկնոչ մակղիլը, առունն ու մականունը կը փայլի... ֆրանսերէն գիրերով: Բայց զաւեշալ կատարեալ ընծայելու համար անփութութիւնը չունենանք մոռնալու որ տիկինը այդ լեզուին այբուբենն ալ չի գիտեր, չի ճանչնար ամեննելին: Թէ որքա՞ն սպակի մնացած զդացի ինքզինքս իր հաշուոյն՝ որ սեռակիցս է, զժուար ըլլայ թերեւս ըսել հսու. բայց ատիկա հաւասար է ենթակային համար առնապարզ բանի մը հետ:

Ինդհանրապէս հայ կիներու որոյն դասակարգի մը համար ծիծաղելի ունակութիւն մըն է այս պարտգան, որոնք տուա՞նց իրենց մօրը լեզուին տարբական յօդաւորումներուն կարեւորութիւն տալու, բայցարձակապէս անդիւ ու թեթեւողիլ, մրանսերէն տպագրել կուտան իրենց այցաքարտերը, մրանսերէն սկզբնատառեր կը զործածեն իրենց ճերմակեղիններուն, առարկելով թէ տգեղ են հայ զիրերու ճեւերը. և որ աւելին մրանսերէն ոսկեզօծ կը զբումն իրենց ազօթագիրքերուն վրտն իրենց անուններուն առաջին գիրերը:

Կը հասկնամ որ մայրապետանոցներու օտարարոյը մինողորտին տակ սնած աղջիկներ այս թեթեւարոյը ընթացքը ունենան, առել սորվին իրենց առնմացին բարքերը, իրենց լեզուն, իրենց գրականութիւնը, բայց ի՞նչ կը պատահի այս կարգի բոլորովին անդէտ տարփքը տռած առած կիներուն մանաւանդ, որոնք իրար անցած երեւոյթով մը իրենց տգեւ զատասառանը չեն յապապեր տոհմային նոյն իսկ ամէնէն նուիրական բարքերու մասին: Ով կը ներշնչէ անոնց օտարապետութեանն այդ սպին, որ նոյն իսկ ենթակուողէն չհասկցուած իր աւերտումները կը գործէ: Որ և է նմանօրինակ պարագայ իր արդարացումը կ'ունենայ երբ մարդ գիտակցորէն կը շարժի, այդ պարագային ու զգուած հարցումն ալ իր լուսարանութիւնը կ'ունենայ, որուն կրնանք համոզուիլ կամ ոչ, այդ լուսարանութեան առաւել կամ նուազ ճշմարտանմանութիւնն, և ոչ ոք կրնայ մեղագեր ըլլալ որ, ուրիշ մը իր գիտակցութեամբ իր տեսակէտով կը շարժէ: և հետեւ աբար ոչ ոք կրնայ բանազատել որին մը որ իրեն

կերպով չի գործեր, այլ՝ իր անձնական համոզումով։ Բայց բոլոր
ըսլին կ'այլափոխուի պարագան, երբ խնդիրը կանոք կ'առնէ աշ-
նանի կէտի մը վլայ, ուր ագիտութիւնը, օտարամոլութիւնն ու ցու-
ցամոլութիւնը թեւ թեւ տուած կը սոնքան առողջ գիտակցու-
թեան մը սկզբունքներուն գէմ։ Տգէտներու գէմ մաքառիլը, փոր-
ձառուները թերեւս գիտնան թէ ո՛րքան անտանելի է և որ կը
յանդի վերջապէս այն եզրակացութեան որ նմանողութիւն կը կոչ-
ուի։ Տգէտը մըշտ կը սիրէ նմանցնիլ երեւոյժներէն միայն զատե-
լով, առանց ներհայեցողութեան, առանց զննութեան, կոյր
զկուրացն։

Ասոնք ռամիկ ալ չեն ըստիր, վասն զի՞ եթէ այդպէս ըլլային
ամբապէս կառչած պիտի մնային իրենց ըմբռնումներուն, որոնք կը
ձգախն նախկինը (թէեւ աղաւաղուած) պահպանել։ Արդի ագէտու-
ները ռամիկ չեն, անոր համար որ փոփոխական են և օտարամոլ հ-
թէ բոլորովին ցուցադրուելու կը անհչան քան ճշմարիս ռամիկ-
ներու պահպանողութեան։ Մէկ խօսքով՝ բարոց ազականութեան
զոհեր են անոնք և միւս կողմէն անզիտակ վարակողներ։

Դեռ քանիներ կը համրենք արդեօք մեր պզտիկ համայնքին
մէջ ասանկ, որոնց սրտին մէջ բոյն դրած ըլլայ այս ո՛րքան ծիւ-
ծաղելի նոյնքան ալ ցաւալի թեւթեւութիւնը։ Չարչըկել մեր խեղճ
ոսկեղինիկ լեզուն բիւրաւոր ատասոփակներով և անդին, թուղ-
թին անդիի կողմը փայլիլ անծանօթ լեզուի մը իրար եկած քանի
մը տառերով։ Խեղձերը չեն գիտեր գոյցէ որ բախան ալ իր խազի-
րը ունի, և կը ներկայանայ առիթ մը, որ իրենց անտայնամառու-
թիւնը գէմ յանդիման կուգայ չարաձճիկ մէկուն, որ համոյքը կ'ու-
նենայ զիրենք նեղելու իրենց խելքը չնասած մէկ բանին հետքը
կրելուն։

Ուր իրենք և ուր ֆրանսերէն այցաքարու։

ՀԱՅԿԱՆՈՅՑ ՄԱՌՔ

ԳԵՂԱՐԿՈՒՑՍԱԿԱՆ

ԳԻՏՈՒԹԵԱՆ ՄԱՍՆԱԿՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

Դիտութեան գլխաւոր նկատառութերը — որոնք՝ մասամբ
Ծաղիկի 33 և 36 թիւերուն մէջ բացատրեցինք — աստիճան մը
եւս արտայատելու և անոր ամրողջական էութիւնը որոշելու հա-
մար, կ'արժէ տակաւին մէկ քանի գլխաւոր կէտելն ալ ուստինա-
սիրել։

Նախ՝ գիտութեան մէջ, հանրութեան ոչ համակրանքը զրաւելու եւ ոչ աշ անոր կամաց պիտի և նպատակի, ինչու որ դիտական հեղինակութիւն մը արդէն ախորժելի և զմայլեցու ցիւ տեսք մը կ'ունենայ: Բայց գեղարուեստին բուն նովատակը այս չէ եւ համայնքին ուրիշ սովորական իրերէ զգացած համոյքը՝ արուեստագիտական ո և է գործիքն մը արտաքրած հիացման երբէք չի նմանիր: Եթէ այս մէկդէկու ներհալ երկու եղբերը մինենոյն հիացումը և աղղեցութիւնը ներգործէին, այն առնեն արուեստագէտը՝ գիտութեան անսպառ գանձերը լքելով և ինքնութիւնը հանրութեան քմահաճոյքն յանձնելով՝ անոր գերին սկսուի ըլլար որ դարձեալ իրեն օրստօրէական փոխիտումը ունենալուն՝ թոյլ չպիսի տար արհեստին աւելի վայլուն զարկ մը ատլու և անման անուն մը շինելու:

Գեղարուեստը արդէն խիստ գերիվեր արժէք մը ունենալուն ուրիշ չնորի մը բնաւ չը կարօտիր:

Մասնաւորապէս մնիր ուշագրութիւնը գրաւով և ալինահաճոյ տեսք մը ունեցող առարկաներէն շատերը չեն կրնար գեղարուեստական գործի մը դասէն համարուիր: Բանի քանի իրեղէններ կան որոնք գիտական սգի մը չպարունակելով հանդերձ՝ միզ իրենց կ'անդրագարձունեն ո և է գիտական հատք մը չունենալով:

Երկրորդ, գիտութեան նովատակը՝ սովորութիւնները եւ բարերը բարեկարգել չէ:

Դարեր առաջ՝ գծագրութեան գեռ նոր մուտ գտած երկիրներուն համրաւոյ նկարիչները՝ անսպառաւ այս մասը նկատողութեան առնելով, իրենց սպատիերացուցած ուորբերուն բերնէն երկար ժամաւէն մը կը գծագրեին: անոր վրայ ի բաստալից իրուք՝ մը կամ օրինական հատուած մը զրելով: Թէեւ գիտ ոկան հեղինակութեանց մէջ բարքերու բարեկարգման նովաստով աղղեցութիւններ ներմուծել կարելի է, բայց այդ աղղեցութիւնը անոր նեստութիւններ կախում ունի և չէ թէ գիտութեան սկայ հաններէն կամ համուգամանքներէն:

Սրդէն արուեստագիտական ախոր ն նոյշ մը, ընդհանութիւնութեան կը նովաստէ և գաղափարները՝ ամեն տեսակ գեղեցկութեանց անդեակ ըլլալու վարժեցունելով, վայելու տեսքեր կ'ուստուցանէ:

Գիտութեան մէջ նիւթական շահ վնատել անօգուտ ըլլալուն պատճառաւ, սպարդ արհեստները կը տարբերին արուեստագիտական նրբութեամբ սպառաստուած իրեղէններէն: Այս սովորական արհեստները մարդոց նիւթական մէտաքերուն դոհացում տալու և կամ այդ գաղափարին ծառացելու նովատակաւ յառաջ եկած են:

Պարզ բաժանկ մը միայն ջուր խմելու սահմանուած է, մինչ
բաժակի ձևով կարգ մը արուեստական հմայութեամբ պատրաս-
տուած ահօթները՝ զարդի համար, զորս սեպհականացնելու համար
ի սրուէ զգացած փափաքնիս, միայն անոնց գեղարուեստական գործ
մը ըլլալն է, քանի որ զանոնք չէ թէ մեր պէտքերուն սահմանել
այլ չօշափել է անգամ կ'երինչինք՝ կասկածեով թէ մի գուցէ
անոր վեասուելովը՝ տաղանդի տէր արուեստագէտին դիւտը կոր-
սրնցնենք: Ուրեմն՝ ասոր համար, գեղարուեստական գործ մը
լոկ գիտելու և անով մեր ճաշակին գոհացում տալու սահմանուած
է և չէ թէ նիւթական ակնկալութեան մը նալսուակաւ:

Հին դարերու չէնքերը որոնք աւերակ վիճակ ունենալով,
ա'լ չեն կարող օգուտ մը ունենալ, — ինչու իրենց գեղեցկութիւնը
եւ արժողութիւնը չեն նուազեր՝ մինչեւ իոկ նորակառոց վիճակէն
աւելի իրենց աղդեղութիւնը ներգործելով մեր սրտերուն մէջ:
Ինչո՞ւ . . . : Հնութիւն մը եթէ գիտութեան էութիւնը չը ճանչցող-
ներու ակնարկին առջև գեղեցիկ երևոյթ մը ստանալու համար
ներկուի և նորոգուի, իր արժողութիւնը կը կորսնցնէ: Հետեւաբար
պարզ արհեստներուն նպատակը օդուտ մը արտապերելու չը ծա-
ռայեր, քանի որ սոսկ գործածուելու, այսինքն վասնուելու կամ
ոչնչանալու համար կը պատրաստուին:

Գեղարուեստական գործքէ մը չահ ակնկալել, գիտութեան
թշնամին հանդիսանալ է և այն նիւթեղէնները որ լոկ օգտակա-
րութիւն մը ընծայելու զաղափարաւ կը կազմուին, անոնք չեն
կարող գեղարուեստական ճաշակիք մը համարուիլ:

Իրաւ է որ պարզ արհեստներու սեպհական գոյքերուն մէջ
գեղեցիկներ կը գտնուին, բայց անոնց շինուելուն պատճառը զե-
ղեցիագիտական ն նոյն մը արտաքերել չէ, այլ գիտութեան չնորհիւ
գեղեցիկ երեւոյթ մը ստանալ և օգտակի անկէ: Եթէ ձշմարտա-
պէս սիրուն և ճաշակաւոր գիրք մը ունի, այն ժամանակ արուես-
տական զօրութեամբ ստացուծ առաւելութեան չնորհիւ՝ գործած-
ուելէ արգիլուելով՝ գեղարուեստական հեղինակութեան մը դասէն
կը նկատուի:

Ասոնք մահրակրիստ կերպով բացարելնուս պատճառը, պարզ
և բաղադրեալ արհեստներուն միջեւ եղող զգալի տարբերութեան
համար է, ապա թէ ոչ մէկըմէկու հետ ընաւ աւնչութիւն չունին:

Հին ժամանակներէ ի վեր գոյութիւն ունեցող նիւթեղէնները
եթէ քննութեան ըովէ մը անցունենք, զիտութեամն՝ պարզ ար-
հեստին հետ զուգորդուած ըլլալը կ'արտայացաւի: Սրուեստա-
գիտական զգացումը, ժողովուրդին մէջ գետ նոր ծնուծ պահուն
տակաւին գեղարուեստին հետ անբաժան եղող պարզ արհեստները

բնուկաննարար իրենց ազգեցութիւնը ներդործած են, այնպէս որ սովորական բաժակը շինող արհեստաւորը, անոր օգտակարութիւն մը ունենալը դիմուալով հանդիրձ իր երեւակայած ամէնէն սիրուն ձեւը տալու աշխատած է: Հին ազգերու և մասնաւորապէս գեղարուեստական ճաշակ կրող ժողովուրդներու կողմէ թողուած զործքերը ընհանրապէս այս երկու արուեստաներն ալ կը յիշեցունեն, որով իր հնութիւն ունեցած արժէքնին անդամ մը եւս կ'աւելցունեն դիմականորէն պատրաստուած ըլլալնուն համար: Թանի մօտենանք մեր գարուն, այնքան կը նշմարենք այս վիճակը թէ, պարզ արհեստը՝ գեղարուեստական բաժնուելով, հետզհետէ իրեն յատոկ արուեստապէտր ունեցուծ և իրովի չարունակած է, մինչեւ որ կրցած և շահու ազգիւր մը գատնալ:

Ժողովուրդին ստիպազականութիւնները աւելնալով, կարդ մը ժողովուրդ իրենց վիճակը բարուոքելու դիմումով արհեստաները բաժնած և միայն օգտակարութիւն մը ընծայող աշխատութիւնները իւրացուցած են: Սյու երկիրներուն մէջ ուր արհեստաները տակտւին իրենց հին վիճակին մէջ կը մնան, հոն միայն մէկ տեսակ ժողովուրդի մը, այսինքն՝ մոխ և համրաւոր մարդոց յատոկ ըլլալուն՝ մինչեւ այսօր գիտութեան՝ արհեստին մէջ ներդործած ազգեցութիւնը կը նշմարուի:

Գիտութեան՝ արհեստաներուն մէջ ունեցած կիրառումը այսօր աւելի յաւաշացած և կարեւորութիւն ստացած է:

Յիրաւի իւրաքանչիւր օր գործածած նիւթեղէններնուս գոշնէ ձեւը արուեստագիտական գեղեցիկութիւն մը և գործածելու միջոցնուս օգտակարութիւն մը եթէ ընձեռելու ըլլայ, բնականաբար աւելի յարդի և կատարուն ըլլալով, անոր ինքնութիւնը չը ճանչցողներուն դէմ, արուեստագիտական նրբութիւններուն արտաքերած համեմատութիւնները կը ծանօթացուին և անմասն չին թողուր այն հաճոյքն որ գեղարուեստի սիրահարներուն յատուկ է:

Առկէ զատ, եթէ պարզ նիւթեղէնի մը օգտակարութեան հետ գեղատեսիլ երեւոյթ մըն ալ տելցուի, այն ատեն արժէքը անոր համեմատ պարտի աւելնալ:

Եթէ երկրի մը արուեստագէտները՝ իրենց հեղինակած նմոցին արժէքը սրոշելու կարող ըլլան, նոյն գործքերը օտար երկիրներու մէջ աւելի կը վնտուուին և արտգ կը վաճառուին միծ ընդունելութեան արժանանալով:

Այս կերպով շահուած ճարտարութիւնը՝ երկրին զարդացման և հարսանութեան կը նոդաստէ: Այս կէտը եւրոպիոյ մէջ այնքան լու տպաւորուած է որ երեւելի գործարաններու մէջ միծ ծախսեր

վասնուելով մասնաւոր գծադրիչներ և գիտութեան հմտաց անձեր գործածուելու և բոլոր աշխարհի, կին և նոր աղքերու մէջ ահու նուած նորոյթները նկատողութեան առնուելով, անսնց մէջ՝ գիտական արուեստին օգտակարութիւն մը ընձեռող մասերը ընդօրինակելու դրաղած են :

ԱՐՈՒՍԵԱԿ ԳԱԼՅԱՑԵԱՆ

ԹԷ Ի՞ՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ԱՄՈՒՍՆԱԾ

Ա. Ռ. Ա. Զ. Ի. Մ. Ս. Ս

ԿԻՆ ԱՌՆԵԼՈՒ ԱՐՈՒԵԱԾ

ԳԼՈՒԽ ԶՈՐԻՑՈՐԴ

ՖԻԶԻՔԱՆ ՀԱՄԱԿՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՑԵՂԸ

Հեղինակ ԲՈՒ ՄԱՆԹԵԿԱՅՅԱ

Մարդարանուրեան ուսուցիչ և անդամ իտալիոյ ծերակոյցին

Ամուսնական երջանկութեան և ապագային համար մեծ կարեւ ւորութիւն չունի սա պարագան թէ մէկէն ի մէկ բուռն կերպով սիրահարած էք կամ աստիճանաբար, բայց համակրութիւնը պէտք է գոյութիւն ունենայ ձեր և ձեր կնոջ միջնու : Աստուծոյ սիրոյն, զանց մի առնէք այդ բանը և բնաւ հաւատ մի ընծայէք սա ուստ միկ լոսքին .

— Ամուսնացէ՞ք, եթէ երբեք հարսաւութեան, ծնունդի և տարիքի բոլոր պայ հանհները լրացած են : Ետքէն պիսի գայ ոէրը :

Ո՛չ, ոէրը հազուագէս կերպով ի յայտ պիսի գայ և զիսպատճաւ : Ընդհակառակը երեւան պիսի գան փոխադարձ հակակրութիւնները, անհաւատարմութիւնները, անհարազատ զաւակներու ծնունդը, ամբողջ ադիւնալից արդմը, որ իը տաղղակի արդի վայելչասէր ու առաքինի ընկերութիւնը : Պէտք է միսնգամ ընդմիշտ հրաժարիլ ուրոյ քաղցր ու իմնկելի երանութենէն, եթէ երբէք սիրոյ առաջին թափին մէջ էրիկ մարդն ու կինը իրարու չեն մօտենար նուիրական սարսափի սարտուաով մը, եթէ երբէք ձեռ-

քերը իրար չեն փնտուեր աենդագին , եթէ երբէք առաջին համբոյշը հեշտանք չի պարզեւեր և առաջին գրկախառնումն ալ՝ զառանցանք :

* * *

Երիկ մարդու մը և կնոջ մը միջեւ գոյութիւն ունեցող համակրութիւնը այն ուղին է որ կրնայ դէպի ի գրախտ առաջնորդել . բայց այդ ուղին երկայն է . այսպէս՝ գորովի ու մտածումի դաշտը մտնելէ առաջ՝ քանի՛ քանի անգամներ նպատակակէաը անհետ կ'ըլլայ : — Այս մասին լու տրամաբանող են վայրենիները միայն , որոնք ամուսնանալէ առաջ , կը փորձեն զիրար . կը բաժնուին կամ կ'ամուսնանան՝ փորձին սուրած արդիւնքին համաձայն : Բայց մենք , բարոյասէր ու ամօթխած մարդիկո , պարտինք գուշակելով գոհանալ . վայ սխալողներուն :

Բարեբախտաբար , համակրութիւնը , որ ծնունդ կ'աւենէ կնոջ արտաքին պարզ երեւոյթէն , գրեթէ միշտ կը համապատասխանէ խառնուածքներու համաձայնութիւնէն առաջ եկած համակրութեան : Բայց շատերու ներքինը տարբեր կ'ըլլայ արտաքինէն , և պաղպաւակ մարդ մը կ'ամուսնանայ կրակոտ կնոջ մը հետ , և փոխադարձարար : Շատ մը օրինագրքերու մէջ՝ նկարագիրներու անհաշուրինը բաւարար պատճառ մը կը նկատուի . ամուսնալուծութեան . բայց խառնուածքներու անհաշուրինը աւելի բեղուն պատճառ մը չէ աւտանին անհամաձայնութեանց : Օրէնսդիրները և աստուածաբանները , այլ և այլ դարաշըններու մէջ , վեր առած են այդ քողը՝ որ կը ծածկէր սիրոյ բոյնը . բայց անոնց արձակած վճիռներն և պատրաստած օրինական յօդուածները նպաստած են թէ ոչ ամուսնական երշանկութեան :

Ժխտական պատասխան մը միայն պիտի կրնամ տալ , քանի որ արդի օրինագրքերուն մէջ՝ ամողի մը ամուսնական պարտաւորութիւններն ու իրաւունքները կայացած են մարդկային ցեղին մըշտընջենաւորման մէջ : Ուրիշ բանի վրայ չէ խօսուած հոն , և լաւէ ատանկ ըլլալը : Բայց ուրիշ անտիպ օրինագրքի մէջ միթէ ո և է բան չէ ըսուած ու ուսուցուած , մեր անհատական ընթացքը առաջնորդելու համար : Այդ մասին կայ արդեօք առաջնորդ մը , և նոյն իսկ երեք սունոց ժամանակացոյց մը , ինչպէս երկաթուղիի ժամանակացոյցերը :

Այսպէս այն քիչ մը բանով ալ որ գիտեմ այդ մասին , կէս դարու միջոցին էրիկ մարդն ու կինը ուսումնասիրելէ յետոյ իբր բըմիչկ , մարդաբան , հոգեբան , կը համարձակիմ վեր առնել բոլոր քօղերը , խորաչափել բոլոր խոռոչները , չօշափել բոլոր բարախուն բազկերակները և թթուուն ջիզերը :

* * *

Երկու առուսիններու Փիզիքական ներդաշնակութեան իտէալը սա բանին մէջ կը կայանայ որ երկուքն անօթութիւն զգան միհեւնոյն ժամանուն և միհեւնոյն բանին համար :

Եւ որովհետեւ հաղուադէպ է այդ պարագան, պէտք է որ ամուսնական տուօյին նուագապետը, որ միշտ էրիկ մարդը կ'ըլլայ, չա ձայնով սկսի, որպէս զի ձայներու ներդաշնակութիւնը չխանագարուի խաղերու ցածնալուն ու բարձրանալուն հետ : Դժուար գործ մը չէ, եւ երբ մեծ վարպետները կարող կ'ըլլան ներդաշնակութեամբ և չափակցութեանք վարելու նուագախումբի մը հարիւրի չափ երաժշտական գործիները, բնականաբար աւելի դիւրին պիտի ըլլայ երկու ձայներու ներդաշնակութիւնը :

Ամէն առաջ մատաքերեցէք որ նուագը երկար տարիներ պիտի տեւէ, հետեւաբար սկիզբէն վարժեցնելու էք նուագախումբի ձեր ընկերը՝ անընդհատ կերպով շարունակելու նուագը, անվտանգ համեմելու համար նպատակին : Եթէ երկեք երաժշտական կորանիչէն (քրօչ) և կրկնակ կորանիչերէն սկսիք նուագել, կը մնողքնամ ձեր վրայ : Չեր նուագակիցը պիտի վարժուի այդ գնացքին, որ իրեն հումար հարիկ մը պիտի ըլլայ, և ձեզի համար ալ աղէտի մը պատճառ :

Ենթաղրելով որ ամուսնանաք վաւաշոտութիւն չունեցող կնոջ մը հետ, որ զգայութենէ աւելի սիրտի տէր ըլլայ, այդպիսին չպիտի հաւտայ թէ կը սիրուի ինք. գիշերային հակումներուն թաքուն լուսթեան մէջ պիտի արտասուէ, ձեր սէրը չափելով երաժշտական գանձնուորութեան վրայ՝ շատ չուտ փոխուած : Այս պարագան լայնօրէն ապացուցած եմ ծննդական առողջապահութեան վրայ գրածներովս և բոլոր անոնց կողմէ որոնք ինծի հետեւած են միհեւնոյն ձամբուն, քանդելով այն պատուարները որոնք կը պաշտպանեն սիրային բաներու տղիուութիւնը . այդ ապացուցումը սա է թէ կինուրը տակաւին չատ աղէտ են և սէրը կը չափեն երաժշտական խաղերու նման(1) :

Խորհեցէք ուրեմն ապագային վրայ, որ արագօրէն կուգայ, որ չան քաղցով կը լաիէ խեղճ ներկան, և առաջին օրէն իսկ առածուածութեան միհեւնոյն ապագային պատուարները կը թոյ-

(1) Այս հատորը գրած միջոցիս Գերմանիոյ մէջ հրատարակուեցաւ իմիզախ գիրք մը սա խորագրով . «Սեռերու պայքարը» (ուսումնասկրութիւն կեանքի համար, լայրցիկ, 1891): Հատորմըն է 173 էջէ բազկացած : Գերմանիոյ գրական հեղինակներուն մէջ ծանօթ կինմըն է հեղինակը, որ քանի մը վէպեր ալ հրատարակած է «Թրանց ֆոն Հէմմէրստորֆ» կեղծ անունով :

լատրեն՝ մինչեւ allegretto բարձրացէք, բայց Ասառածոյ սիրոյն, կորանիշէն ծայր մի տաք նոռագը, և ոչ կրկնակ կորանիշէն :

* * *

Ամուսնական առողջապահութեան դաշտին մէջ կը թափառիմ, մինչ անոր նախըթաց պարագաներուն վրայ միայն խօսելու նպատակ ունեի :

Առանց վայրենիներուն պէս փորձի զիմելու, կ'ուզէք առաջին տկնարկով կուսնել ձեր ապագայ կնոջ սիրոյն ո'րքանութիւնը :

Այդ լանին համար նախ ուսումնասիրեցէք աղջկան ընտանիքը եւ մանաւանդ մայրը, որ իր ջղային զրութիւնը կը փոխանցէ զաւակներուն, բոլոր յարակից մասերովը զգայականութեան, ըղգաստութեան և ցոփութեան : Ոչ մէկ լան սիրային կարողութեան չափ ժառանգական է . աչքիս առջեւ ունիմ սոսկալի օրինակներ, որոնց պատճառը սա է թէ իրենց նշանածին միայն ուշադրութեան զարձուցած էին, առանց պրատելու հօրն ու մօրը կեանքը :

Ես իսկ խորհուրդ տուած եմ բարեկամներէս մէկուն՝ նորատի աղջկան մը հետ ամուսնանալու, որ մինչեւ այն առեն ամօթխածութեան զիցուհին և անգծութեան հրեշտակը կը թուէր ու իրօք ալ այնպէս էր: Բարեկամիս անցագրին վրայ գրեցի . «Արգելք չկայ», և ինք որ բարեհաճած էր այդ կնծոռու խնդրին նկատմամբ մեծ մասնագէտ մը համարել զիս, ամուսնութեան վոթորկալից ծովուն վրայ սկսաւ նաւարկել, վստահալից ու երջանիկ: Բայց, աւազ, քանի մը ամփոէն, ա հօթխածութեան զիցուհին Մէսալին մը զարձած էր: Պատճառն ալ սա էր որ զանց ըրած էի հօրն ու մօրը խառնուածքը հասկնալ:

Այդ քննութիւնը կատարելէ և աղջկան մաքուր անցագիրը ստուգելէ յետոյ, պարտինք անձամբ ուսումնասիրել զայն:

Բոլոր պայմանները մէկդի զնելով, եթէ կը փափագիք հանգարտ ու նուազ պահանջկոտ կնոջ մը հետ ամուսնանալ, սա տարրերը փնտուեցէք անոր մէջ.

Խարսնաշ մազեր, կապոյտ աչքեր, ճարպոտ, պայծառ նայուածք, շարժումներու անմելութիւն, ընաւ կամ քիչ մը ջղայնութիւն, քիչ մասու շրթունքներ, բնաւ աղուամաղ՝ վերին շըրթունքին վրայ, տղոց նկատմամբ մեծ սէր՝ որ բացորոշ նշան է մայրական զգացումի զարգացման և ամէնէն հզօր սահնձը չափազնց տոփամոլութեան դէմ:

Ծնդհակառակը կ'ուզէք կրակոտ կին մը ունենալ, անոր վրայ փնտուեցէք ու մազեր ու աչքեր, թուխ մօրթ, թանձր և աղուամազոտ շրթունք, նիհար մարմին: Այդպիսի կին, ջլախտաւոր, խիստ

զգայուն, քմայքոս, կրակէ նայուածքներ և կորտուի շարժումներ պիտի ունենայ:

Սակայն բոլոր այդ ֆիզիքական ու բարոյական ուրուագիծերը տարրական բաներ են և մեծ արժէք մը չունին ինքնին: Նոյն իսկ պիտի հարկադրում քննադատուել քիչ մը առաջ պարզած ուրուագիծերս, թէեւ ամրողութեան մէջ ճշմարիտ ըլլան և արդիւնք՝ շատ մը զննութեանց:

Դալով խարսեաներուն և թխագեղներուն, պէտք է դիմել ասմ որ այն ժողովուրդներուն վրայ կը խօսիմ, ուր ցեղային տիւ պարներու խառնուրդը առաջ բերած է խարսեաշ, շագանակած գոյն և սեւ մազերով կիներ, միեւնոյն քաղաքին, միեւնոյն գիւղին մէջ:

(Շարունակելի)

ՄԱԹԻԼՏ ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒԻՐ

ԽՈՉԱՆՈՑԻ ԿԵԱՆՔԸ

ԺԱՆԷԹԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Աերիկնան գիւղին մէջ պղտիկ տուն մը կար ուր կը բնակէր հողագործ Միգերու, իր ընտանիքին հետ: Իրիկուն մը իր հողը հերկելէ վերադարձին՝ հայր Միգերու իր դրան առջեւ նշմարեց դրացուհիներու խոռմի մը, որոնք,

— Հասէ՞ք, հայր Միգերու, կը պատավին, ձեր աշխատութեան միջոցին ձեր ընտանիքին վրայ անդամ մ'ալ տւելցու, հիմա տունը պիտի գտնիք պէտք մը:

— Մա՞նչ, ըստու, ազնիւ հողագործը ուրախութեամք:

— Զէ, աղջիկ մըն է պէտքքը, պատասխանեցին:

Հայր Միգերու արդէն երեք աղջիկ ունէր, Միէթ, նանէթ, եւ լիզէթ: Չորրորդ մը արդարեւ շատ պիտի ըլլար: Դոնէ այս անդամ մանչ մը եղած ըլլար: Միգերու ներս մտաւ գոնչն յուս սահատ: Հոն ինսդակցութեան եկող ուրիշ կանանց մէջ գտաւ իր տղայութեան գպրոցական ընկերներէն հին բարեկամուհի մը Մառթա Սուպիրատը: Այս վերջինը ամուսնացած էր Մարտիլիա, նոյն տեղացի մէկու մը հետ, որ կը բանեցնէր մեծաքանակ նպարավածառանոց մը: Սուպիրատ ընտանիքը ծանօթ էր ամէնուն իր ազնիւ և աշխատասէր ընթացքով.

— Այնզ՞ Միգերուս, ըստ Մառթա, խնդալով. իր ընկերոջ յուսախաբ գէմքին վրայ, պէտք չէ որ երեսդ կախես այդ պղտիկին համար :

— Սամիկո ըսելը զիւրին է, Տիկին Սուպիրաս, պատասխանեց Միգերու, դուք հարսաստ էք, բայց չորս զաւակաց տէր ըլլալ և անոնք ալ աղջիկ, ու մի քիայն բրիչով ապրեցնել դժուար է :

— Ե՞ն, յորեց զուարթութեամբ, տիկին Սուպիրաս, ձեր հայրը, և իմա միլիսնատէրնի՞ր էին, այսու հանգերձ կրցան կրթել կարծեմ մէկը հինգ զաւակ և միուսը վեց : Սակայն կեցի՛ր, կարգագրութիւն մը ընենք, կ'ու զեմ կնքամացր ըլլալ այս պղտիկին : Երբ պէտքէքը 12-14 տարեկան ըլլայ, զայն Մարսիլիա խնծի զրկեցէք, զանի մեծցնելու հողը վրաս կ'առնեմք, ձեզ կը խսանամամ զայն խնամել իմ զաւակներուս պէս, որանց կրտսեր քոյրը պիտի ըլլայ և դուք կինաք ասպահով ըլլալ որ մեր առնը լու աշխատիկ պիտի սովորի :

Հայր Միգերու զգալ չացաւ մերմել բարի ափինին առաջարկը ու ինք և իր կինը չնորհակալ եղան սրամնց այս աղնիւ ափինոջ :

— Բայց յարեց Տիկին Սուպիրաս, բան մըն ալ կայ, կնքամայրերը իրաւունք ունին կարծեմ, իրենք բնարել նորածինին անունը : Իմ տանս պիտի կոչուի ժան :

Գեռասաի կիներ ու աղջիկներ սրոնք համախմբուած էին հոն, բողոքեցին : Ժանն շատ պարզ անուն մըն էր գեղջկական, մանաւանդ ափինին Սուպիրասի անին համար, որ քաղաքաբնակ մը ըլլալու պիտի պատրաստուէր : Առելի լաւ պիտի ըլլար, կը խորհին, եթէ նորածինը Սօփի կամ իւէն անունով մկրտուէր :

— Երբե՛ք, երբե՛ք, յարեց Մառթա Սուպիրաս : Ես կ'ուզեմ որ զիւզացիները զիւզացին ըլլան և լուզոր մաղթանքո սա է որ այս պղտիկը ըլլայ պարզ իր անունին պէս : Ժանն պիտի կոչուի ան և այնովէս ալ եղաւ :

Ժաննի կնքամայրը մկրտութենէն քիչ յետոյ, վերադարձաւ Մարսիլիս, և հոն երկար տարիներ անցուց առանց վերադառնաւու Սերիլիսն : Բայց տարին երկու անգամ, Յաննուար 1ին և Աէն-Ժաննի տօնին, որ Յաննու անոյ մէջ կուզայ, կանոնաւոր կերպավ ընծաներ կը զրկեր իր սանին : Երբեմն չըջազդեսո մը, երբեմն բամպակեղէն մէկ երկու զոգնոց, երեք կամ չորս կտաւէ շապիկներ, կամ զոյգ մը կօշիկ կամ զեղեցիկ գլխարկ մը յարգէ, միմիրայն զարդարուած պղտիկ կտապոյտ ժապաւէնով մը :

Ժանն շատ կ'ուրախանար, երբ իրեն կը հանսէր Մարսիլիայէն նուելիներու ծրարը : Իր քոյրերը քիչ մը նախանձու էին, և իրենց երաքանչիւրն ալ կ'ուզէր ժաննին նման կնքամայր մը ունենալ :

— Դուն երջանիկ ես, կ'ըսէին անոր, քեզ զեղեցիկ նուէր ներ կ'ընեն, և երբ մեծնաս քաղաքին մէջ ալիկին մը սկսոր ըլլաս, գուն այն տղաց պէս եռ՝ որ կը պատճի առասպելներուն մէջ :

Ժանն որ երբէք տեսած չէր իր կնքախցը, կը կարծէր թէ սկարիկ մըն է ան և կը փափաքէր Ակ տարեկան ըլլալ երթաւ- լու և զայն Մարտիխոյ մէջ գանելու համար, Այս համելի վայր- կէնին սպասելով, բաւական աղէկ կ'աշխատէր դպրոցը, բայց տան մէջ աշխարհիս ամէնէն ծոյլ աղջիկն էր, երբեք չէր սիրեր լոււալ անօթ մը, ստիել բանչարեղէն մը ապուրի համար, կամ աւելը առնել մտքրելու համար խոհանոցը, իր քոյրերը կ'ը- նէին բոլոր այս անական գործերը, երբ ժանն սեղան կը նսանը ափորժակով կ'ոււտէր տառված գետնախնձոր կամ եփուած դպու- մը, և կը շփոթէր բոլորովին երբ իրեն հարցնէին թէ ի'նչպէս պատ- րաստուած են այս համադամ ուսեւլիքները զորս ինը կը ճաշակէր :

Ինը միան կը նայէր որ կերակորը իր ճաշակին համեմատ պատրաստուած է, զանոնք պատրաստել իր գործին չէր գար: Միէթին գործն էր ան, իր անդրանիկ քրոջ որ շատ աղէկ կը հասնաւր կերակուրի պատրաստութինէն: Պատիկ աղջկան ծնողքը զայն կը շփացնէին, որովհետեւ իրենց ամէնէն վերջինն էր, եր- բեմն, հայրը կ'ըսէր:

— Պատիկ աղջիկնիս անարարութիւն բնաւ չի գիտեր, և ժամա- նակին դալուն կը սպասեմ որ սովորի:

— Պահ, կը պատրաստանէր մտյրը, միթէ տան մէջ չունինք այդ բանով զբազելու մարդ: Թող որ բեմն որ հանգիստ իր գորու- ցական գաւարը պատրաստէ, ան քիչ առնեն քննութիւնը կը համի, պէտք է որ մեր ժանն ալ աճապարէ առանալու հա Բար իր ուսմանց վկայականը, երթալ գանելու հա նար իր կնքախցը:

Օր. ժանն կ'օգուտէր իր ծնողաց իրեն նկատմամբ ունեցած այս ակարութինէն և շատ հեշտ կետնք մը կը վարէր, առառները ուշ կ'ելէր, և մինչեւ իսկ կը փափաքէր որ իր նախաճաշը ան- կողնին մօտ բերեն:

— Ժանն, եկո՛ւր ճաշը դուն պատրաստէ այսօր, կ'ըսէր Միէթ, ես այծները սպասի կթիւմ:

— Ու ժանն կը պատրաստանէր թէ, ճաշ պատրաստել չէր գի- տեր և մէկ կողմ կ'երթար:

Երբ իր սրտին խորը պրատէնք, սիտի առնելինք թէ ժանն այս պէս կը խորհէր որ խոհանոյը տղառու տեղ մըն է, և թէ անով զբազի բնաւ չի վայէր իրեն: Երկրորդ՝ աւոսակ մը արհամարհանք կը զգար ամէն տեսակ ձեռական ոչխաստթեանց համար: Իրեն

այնպէս կուգար որ կրթուած երիասարդ աղջիկ մը կոտորնանայ տան աշխատութեանց զրադելով : Ենկերներէն ոմանք կը քաջաւ լերէն իր այս սխալ և թերի գաղափարը, անոր կ'ըսէն թէ այս պիսի գործեր անյարմար են ապագային Մարտիլիա բնակող երիտասարդ աղջկան մը համար :

Սյս խօսքերը կը խանգարէին խեղճ պղտիկին ուղեղը, և այն աստիճանին հասած էր՝ որ անդատակառ կը պարծենար ժամն իր անձարակ և անկարող ըլլալուն վրայ : Ժամանակ, ժամանակ, գիւղին մէջ, ողջամիրա տանտիկիններ ժամէթը կ'ամչցնէին իր տղիտութեանը և ծուլութեանը համար : Ժամն սրամակով ուսերը վեր կը բարձրացնէր : Եթէ զինքը ծաղրէին, ինչ որ կը պատահէր յանախ, ինքզինքը կը մսիթարէր խորհելով որ քիչ ատենէն պիտի գտնուէր իր բարեսիրո կնքամօր քով :

Վերջապէս օրը հասած էր Մարգիլիա դանուելուն :

Նպարեղինաց մեծ գործատան մը մէջ ուր բաղմաղբաղ գործաւորներ կ'երթային կուգային, և ուր աշխատութեան եռեւեփ մը կը արիէր, 13—14 տարեկան աղջիկ մը թեւը կողով մը անցուցած կը կենար զարմացած զրան ուսմին վրայ : Ժամն էր ան որ տեսնելով որ ոչ ոք իրեն ուշադրութիւն կ'ընէ յառաջացաւ քանի մը քայլ և ըստ երկշոտութեամբ :

— Տիկին Սուպիրատը կընա՞մ ակսնել արդեօք :

— Խոստակալուհին, այնպէս չէ, ըստ գործաւոր որուն իր խօսքը կ'ուղղէր, աջ կողմի դուռէն մաէք, գործատան խորը, ու բակին մէջի քովիտի ձախ դուռը զարկէր :

Ժանէթ ճամբայ ելաւ շաքարի և բրինձի պարկերու մէջէն : Երբ զրան մէջ հասաւ, սիրաը քիչ մը տրոփել սկսաւ : Սակայն քաշութեամբ բլթակը վեր վերցուց և ինքզինքը զտաւ բակին մէջ : Զրհանի մը մօս մեծ և հոկայ կին մը շրջազգեասը հանգրիծած բազուկները մերկ, օճառի փրփուրները մինչեւ արմուկը, տաշտի մը մէջ ճերմակեղէններ կ'աճառէր :

Սնչուշտ խոհարարուհին է, մուլտաց ժամն ինքնիրեն, ու մօսենալով քիչ մը .

— Ներողութիւն Տիկին, կընա՞մ խօսիլ տիկին Սուպիրատի հետ՝ եթէ կը հաճիք :

Կինը գլուխը վերցուց շուտով .

— Օհ, սանուհիս է, աղաղակեց ուրախութեամբ, ճիշտ իր անդրանիկ քրոջը Միէթին կը նմանի : Ու իր տարածած բաղուկները քիչ մը ետ դարձնելով չը թրջելու համար պղտիկ ճանապարհորդուհին՝ ծռեցաւ . և ժանէթի այտերոն խանդակաթ համբայրներ դրոշմեց :

Հակառակ այս սրուագին ընդունելութեան՝ ժանէթ բոլորովին շուարած կ'երեւար : Աւրեմն, տիկին Սուպիրատան էր, կ'ըսէր ինքն իրեն, զարմացմամբ : Արդարե, այս մեծ կինը՝ որ կ'աճառէր այն քան քաջութեամբ ճերժալեղէնները, երբէք չէր նմանէր ընաւ իր երազած պարիկին : Տիկին Սուպիրատ շատ լաւ նշմարեց երիտասարդ աղջկան զարմացկոտ կերպարանոք, բայց անոր երկշուռութեան շուռ վերահատու եղաւ : Մնաց որ անոր շատ ժամանակ չը ձգեց երկայն բարակ խորհրդածութիւնները ընել տալու, և մտածելով որ զայն խրախուսելու լաւազայն մրջոցը զբաղեցնելն էր, զայն տարաւ խոհանոց, հոն կողեց երկու լայն չերա հաց և զայն ոռու փուլ պատելէ ետք .

— Ճաշէ, քու տարիքդ ունեցողի մը համար՝ աղուոր հացաւ շերտէն աղջկ բան չկայ ճամբորդութենէդ յողնութիւնները մեղմելու համար, ըստ : Ասկէ վերջը գործի մէջ քաջ պիտի ըլլաս, այնովէս չէ : Ինձի օգնելու ճիշդ ժամանակին հասար : Մեր Սնթուանէթը քիչ մը հիւանդ էր, քսնի մը որ ինքզինքը հանգստացնելու համար մօրելզօրը տունը զրկեցի և բոլոր տնարարութիւնը իմ վրաս կը ծանրանայ :

Ժանէթ զարմանքէ զարմանք կը թափառէր թէ ի՞նչպէս իր կնքամայրը կ'ընէր բոլոր ընտանեկան գործերը : Երբ աղջիկը հաշտացերար կերաւ ու լինցուց, տիկին Սուպիրատ մեծ գոգնոց մը անցուց ժանէթի վիզը, և զայն փաքրիկ և խիստ մաքուր լուացարան մը տարաւ .

— Քե՞զ տեսնեմ, պզամիկ, զուն պիտի լուան ամանները մինչեւ որ ես աւարտում իմ լուացքս, զգուշացիր որ բան մը չը կուրես, ըստ :

Այս յանձնարարութեան վրայ, տիկին Սուպիրատ գուոը դոցելով մներեւութացաւ : Ժանէթ երազել կը կարծէր, ու շատ շփոթած էր . տունը սկաւառակ մը խոկ լուալ չէր սորված : Սակայն հրամանը գործադրել պէտք էր : Եւ սկսաւ գործի, ձախուերութեամբ և դանդաղութեանք, այնպիսի մէկու մը պէս որ իր ըրած գործէն չի հասկար : Անօթ լուալը այնքան զժուարին գործ մը չէ և սակայն անձարակի մը համար ո՛րչափ դժուար : Եւ իրօք, ի՞նչ է ամսն լուալը .— զանոնք իր քով հաւաքել, կէս եփուած ջուրին մէջ զարձնել զանոնք արագութեամբ և թեթեւութեամբ, ցօղուել արագապէս պնակները, լուալ զգուշութեամբ, և իրար ը բաղիսել զանոնք չորցնելու ամանին մէջ շարուած ատեն :

Այս տարրական, համեստ գիտելիքները չը զիտցողը բնական է թէ պիտի աղտատուի, մեծ աղմուկ՝ պիտի հանէ, ամանները պիտի խոռէ սկաւառակներուն զարնելով : Ահա՝ ինչ որ ժանէթի

պատահեցաւ : Երկար ժամանակ կար որ լուացարանին առաջն էր , երբ ծիծաղկոտ տիկին Սուպիրատի գլուխը տեսնուեցաւ ահա բաց դուռնէն :

— Եյ պղտիկ աղջիկ , գոչեց հաճոյքով , արգեօք արուեստագիտական նկարներ կը գծես սկաւառակներուս վրայ , ահա ժամէ մը աւելի է որ քեզ կ'սպասեմ՝ և սակայն յանցանքը իմա է , քեզի չափէ աւելի յանձնաբարեցի բան մը չը կոտրել , անշուշտ ասոր համար է որ այդչափ դանդաղօրէն կը շարժիս . իմ սկաւառակներս հաստատուն են սակայն , վաղը կրնաս լուալ անքան չուա , որքան շուտ կը լուայիր անշուշտ քու տանդ մէջ :

Ժանէթ չամարձակեցաւ . ըսել թէ իր անօթ լուալը առաջին անդամն էր . բայց իր անձարակութեան պատճառաւ թրջած հագուստները կրնային մասնել ամէն բան : Ընդհակառակիր տիկինն Սուպիրատ իր թեղանիքները վար աւած և իր շրջաղղեստին քը զանցքը շտկած՝ իր նոր լմնցուցած աշխատութեան ամենափոքր հետքը իսկ չէր կրեր վրան : Իրիկուան դէմ ու . յարդերով զարգարուած և մանուշակի սիրուն փունջերով զլխարկիր դրաւ . իր ուսերուն վրայ ցփսի մը մը աւաւ և առաջարկեց ժանէթի պայոյտ մը ընել նաւահանգիստին կողմը :

Երբ վաճառանոցին մէջէն անցան՝ լոլոր գործաւորները յարգալիր կերպով բարեւեցին վարպետին կինը , և ժանէթ ալ նշմարեց որ իրաւ իր կնքամացը աղնուական տիկնոջ նկարագիր մը ունէր :

Բ.

Ժանէթ իր զարմանքը չէր կրցած զսպել սակայն և կը խորհէր թէ աղնուական տիկին մը ի՞նչպէս իր ճեռքովը կ'աշխատի : Պտոյտէն վերապարձին տիկինն Սուպիրատ ճաշի պատրաստութեան վրայ խօսելով հարցուց իր սանուհին թէ խոհանոցի վրայ ինչ զիսէր : Ժանէթի անորոշ պասաւախանները յայտնեցին վերջապէս ամէն բան :

— Հիմա , պղտիկս յարեց Տիկինը , կը աւեսնեմ որ առկաւին վարժուած չես : Մեղք . խոհանոցի կեանքը այնպիսի կեանք մըն է որուն պէտք է վարժուած ըլլայ ամէն աղջիկ : Եթէ առն մը կառավարել չգիտնայի , շատ պիտի նեղուէի հիմա : Մեր վաճառանոցները այն ատեն այսօրուան պէս կաղմակերպուած չէին , պղտիկ աշկերտներ ունէինք , զորս պէտք էր անուցանել , բաւական մեծ աշխատութիւն մըն էր ընթրիք պատրաստել այս ամէնուն . եթէ սպասուհի մը գնէի իմ տեղս , աւելի վեաս պիտի ըրած ըլլոյինք քան թէ շահ . որովհետեւ խնայողութեամբ և կտտարեալ կարդապահութեան չնորհիւն է որ կրցանք երկու ծայրերը իրար բերել առաջին տարիները : Ամենէն պարկեշտ և ամենէն աշխատասէր աղա-

խինը երբէք կամովին չպիտի ուզէր ընել այն հաշիւները ղորս պէտք է որ ընեմ ես :

Խօսելով հանդերձ, տիկին Սուպիրաս՝ խոհանոցին մէջ կ'երթար կուգար և ժանէթ չափէ դուրս կը դարմանար անոր աշխատութեան ու ճարտարութեան վրայ, որով մատ կտոր մը կը դարձնէր սանին մէջ և փոքր տապակի մը մէջ ալ իւզով բանջարեցնները կ'եփէր և ապուրը կը խանէր որ կ'եռար կրակարանին վրայ : Սեղանին վրայ խոհանոցին ամանները լաւ շփուած կը փալփէին դարակին վրայ, ամենէն վերը փոքր պատւիններու չարք մը կը գանուէր, իրենց մեծութեան կարգաւ :

— Կնքամա'յր, խոհանոցդ որքան զեղեցիկ է և բարեկարգ, ըստ վերջապէս ժանէթ, ես մինչեւ ցարդ այնպէս կը կարծէի թէ խոհանոցի մէջ աշխատիլը աղջառ բան է :

Տիկին Սուպիրաս սկսաւ խնդալ :

— Պղտիկ անփորձ, ո՞ր բանը աղջառ է եթէ մաքրութեամբ ընես :

Ժանէթ գրեթէ հաշտառած խոհանոցին հետ, յաջորդ օրն իսկ սկսաւ օդնել իր կնքամօրն՝ որ յանչափ դիւրութեամբ կը սկսարասատէր ճաշը, այնպէս որ փոքրիկը կը խափնէր թէ անոր անզը անցնի շատ զիւրին պիտի ըլլար : Ժանէթ տիկին Սուպիրասի առաջարկեց որ շուկայ գացած ժամանակ իր տեղը զինքը դնէ կերպարին վրայ հսկելու : Արդարեւնախաբանը յաջող չեղաւ, որովհետեւ համեմեալ գետնախմնձորի կերակուրը այրեց և լուրիայի աղցան մը համեմեց քարիւզով :

— Վայ ինձ, գոչեց տիկին Սուպիրաս, ներս մտնելով, ի՞նչ է աս, ի՞նչ հոտ է, շուտ, գնա՛, բեր ուրիշ սան մը որպէս զի հոն պարագենք գետնախմնձորները, քանի որ ժամանակ կայ տնկէ մաս մը աղջառելու :

Ու ամիկին Սուպիրաս փոխեց անօթը զգուշանալով այրած մասին չղացնել որ սեւացած էր սանին յատակը : Յետոյ համը նայեցաւ :

— Անուշահամ չէ, ըստ հապաանքով մը, բայց վերջապէս կ'ուտուի և պէտք է որ մարդ իր անփորձութիւնը տուժէ : Ու երբ աղցանը քննեց, պւատեց յօնքերը, բանի մը չէր ծառայեր ան, անտանելի հոտ մը և դառն համ մը ունէր, թափելէն զատ ուրիշ ձար չկար :

— Արդարեւ, պղտիկս, կերակուր եփելը քու գործդ չէ, ըստ, այլ ես չխօսինք ատոր վրայ : Ես հիմա ճարպով ձոււազեղ մը պիտի շինեմ քու քարիւզէ աղցանիկ փոխարէն, դուն ալ առ այս աւելը և գնա մաքրէ ճաշասնեակը :

Աւա՛զ, խեղճ ժանէթը աւելելու ալ վարդ չէր : Աւանց մա-

կիւնները նկատողութեան առնելու՝ կը օրուցնէր իր աւելը ապարդիւն, ասդին անդին հարուածներ կուտար կարասներուն և փոշի յարձանքներ կը յարուցնէր։ Տիկին Սուպիրատ ներս մասն յանկարծ ու աեսաւ թէ սինեակը փոշերով լեցուած է։

— Աղջի՛կս, ըստ բարկութեամբ, կը կարծես որ այդպէս ընելով կը մաքրե՞ս, փոշիները չի աեսա՞ր, քիչ վերջ երբ աեղանը դնես, գաւաթներուն, սկսաւակներուն վրայ ամբովշ փոշի պիտի նոսի, շխտակը ըսելով մաքուր պիտի ըլլայ, և իմ մարդիկս դո՞հ պիտի մնան, թերի կերակուրով և աղտատ սեղանսվ մը պի ոի մեծարենք զանոնք, այնպէս չէ։

— Ահ, կնքամայր, ո՞քափ դժբաղդ եմ, աղազակից ժանէթ բարձրածայն լալով, կը տեսնեմ որ բան մը չեմ արմեր։

— Յուսահատելու պատճառ մը չունիս, ժարեց տիկին Սուպիրատ։ Իրաւ, բան մը չես գիտեր, բայց գես ժամանակ ունիս սորվելու, շատ կը զարմանամ որ այս Վկ տարեկան հասակիդ իսկ, թողած են քեզ առանց բան մը սորվեցնելու, նոյն իսկ անական աշխատութիւններուն այբ ու բէնը, ու նորածին տղու մը պէս տգէս կը ներկայանաս ինծի։

— Բայց, կնքամայր, որո՞ւ մաքէն կրնար անցնիլ որ գուք անական գործոց կը զբաղիք, դոք որ հարուստ էք։

— Ահաւասիկ հոտ իսկ է սխալդ։ Սյն որ հարուստ է, ովտաք չէ աշխատի և տան կառավարութիւն չը զիմնայ, հէ՞ նախ մենք հարուստ չենք ինչպէս որ կը կարծես։ Լաւագոյն կերպով կը շահմնաք, ահա բոլորը, բայց ինչո՞ւ, որովհետեւ ամենքնիս ալ կ'աշխատինք։ Նոյն իսկ եթէ հարուստ ըլլայի՛ և ծառաներ գործածէի, կը կարծե՞ն՞ո՞ր օգտակար չը պիտի ըլլայի անոնց լաւագոյնը հրամայելով։ Սրդէն կնոջ մը համար իր տունը լաւ կտուավարել դիաշնալէն աւելի մոծ հածոյք մը կրնայ ըլլալ։ Հիմա եկուր որ քեզի ձարսով ձուազեղ մը պատրաստել սորվեցնեմ։

Երկու տարի ժանէթ Մարսիլիա մնաց։ Օր մըն ալ կնքամայրը գումար մը դրաւ անոր դրապանը և շատ մը ընծաներով դրկեց զայն իր ընասանիքին քով, որպէս զի երթայ ամիս մը կինայ։

Հետեւեալ օրը ժանէթ իր ծնողաց քովի հասած էր արդէն։ Դժուարաւ ճանչցամ զիմնքը։ Քաղաք գացած ատենը նիհար էր ու կորաքա նակ՝ դպրոցական աշխատութիւններէն։ Քալուածքն ալ ծանր էր ու երերուն նացուածք մը ունիքր։ Հիմա ուժեղ մէկը դարձեր էր, լայն ուսերով, թեւերը տան զործերէն զօրացածու ձկուն, արագ և թեթեւուն, և վառվառն աչքերով։ Վրայէն դիւրաւ կը հասկուէր թէ լմաւ սովորութիւն չունի ժամանակը ի զուր կորոնցնելու և իր չտրչը գանուած լաներուն ուշադրութիւն դար-

ձընելու : Երբ տունէն ներս մտած էր, մայրը միայն հռն էր, որ իր զաւկին շնորհալի կերպարանքը տեսնելով սքանչացաւ : Քիչ վերջը հայրն ալ տուն եկաւ : Աղջկէը ողջագոռելէն յետոյ, հայր Միգեռու դնաց կամաց մը իր պարկին մէջէն բան մը փնտուելու, և անկէ հանեց դեղեցիկ փարփար մը, որ արտին պահապանին կողմէ ընծայ արտած էր ի փախարէն անոր պարտէզին վորուելուն :

— Ահա՛, ըստ հայր Միգերու, գոհ կերպարանքով մը երերցնելով փարփարը աղջկանը դիմաց, որսած էն ասիկայ Ժաննին վերադարձին խնջոյք մը ընելու համար, բայց ո՞վ յանձն պիտի առնէ այս փարփարը պատրաստել : Մայր Միգերուն երբէք կեանքին մէջ որսի միս չէր խորոված, Միէթը պիտի կրնար ընել, բայց այն ալ տարիէ մը ի վեր մօտակայ ադարակապանուհիի մը քով ծառայութեան մտած էր : Ժաննէթ շուտով մը թեւերը հանգրինեց, առաւ իր պարկէն խոհանոցի գեղեցիկ գողնոց մը, և անմիջապէս փետուից կիսդանին, մաքրեց և անդամները կապեց եփելու համար : Կիսդանին շատ լաւ եփուած էր՝ երբ քոյրերը վերադարձան մետաքսի մանարանէն՝ ուր զբաղած էին : Քոյրերը չափէ գուրս զարմացան տեսնելով առաջուան ժաննէթը լաւ տանտիկնով մը փոխուած :

— Ի՞նչ, ի՞նչ, հիմա կերակուր եփել զիտե՞ս :

— Քիչ մը, պատասխանեց Ժաննէթ, կնքամայրս շատ բաներ սորվեցուց ինծի :

— Ինծի նայէ, Ժաննէթ, ըստ լիզ ճաշէն վերջը, քիչ մը չարամտութեամբ, Մարսէյլ գացած ատենսդ կնքամայրդ երեւակայացածիդ պէս ողիներուն նման երկայն դիպակէ չըջազգեստով և ձեռքը երկայն գաւազանիկով գտար :

Ժաննէթ չկրցաւ խնդուքը զսպել ու տեսածը պատմեց :

— Տիկին Սուպիրատը բարի ոգի մըն է, յարեց հայր Միգեռու, որովհետեւ երկու տարուան մէջ գործունեայ տանտիկին մը դարձուց, ձեռքէն բան մը չեկող աղջիկս : Ալ այսուհետեւ կը հաւատամ թէ՝ մարդ մը աղջիկ զաւկին երեսէն ալ կը խնդայ, բաւական է որ ան դիտնայ տանտիկնութեան արուեստը :

Թարգմ. Եկագիւնէ ԳԱԲԱՄԱՃԵԱՆ



ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

Չորեցիկացուեան Խօսակցութիւն, (Հայ-Գաղ-Անգղ-Գերմ.), հեղինակ
Զ. Տ. Ս. Փափազեան, էջ 320, Տպագրութիւն Յ. Մատթէոսեան:

Երեխուլնէ ի վեր, ունեցած գրքերուս վրայ հաս մըն ալ ա-
ւելցաւ: Գեղեցիկ տպագրութիւնով և լաւագոյն կազմով պղտիկ
սիրուն գիրք մը զոր հօրեղբայրս նուեր կը զրկէ ինձի:

Առաջին ակնարկով խոկ կ'ըմբռնեմ թէ օգտակար հրատարա-
կութիւն մըն է ան, որ իրեն նպատակ ունի չորս լեզուէ խօսակ-
ցութիւն սովորեցնել տնհատին, տարիքը կամ գտատակարգը ինդիր
չէ, սրովհետեւ զիտենք թէ ի՞նչ դասակարգերու սղատկանող եւ
ի՞նչ տարիքներ ունեցող մարդիկ կան, մեր մէջ, երկու սեռէ,
որոնք իրենց մայրենի լեզուէն զատ ո՛չ մէկ լեզու գիտեն, աննը-
կարագրելի տուայտանքի մը մէջ կը սահմանին, կը մնան, երբ
իրենց դէմինը օտարական մը ըլլայ, ու հարկագրուած ըլլան հե-
տեւաբար իրենք, նոյն օտարականին լեզուովը խօսելու:

Ու այս տեսակէտով, կը խորհիմ թէ ո՛չ մէկ հրատարակու-
թիւն կրնայ գրամինապէս և ուղղակի օգտակար ըլլալ ո և է
անհատի, քան նմանորինակ աշխատութեան մը հրատարակութիւնը
որ սակայն այնչափ զիւրին գործ մը չերեւար, և յացանի է թէ
ո՛րքան աչքի լոյսեր գողցած է հեղինակէն:

Գրքին երիտասարդ հեղինակը սակայն կ'երեւայ թէ մասնաւոր
ընդունակութիւն մը ունի մանրակրիտ և քրտնաշան հրատարա-
կութիւններով զբաղելու, քանի որ, ո՛րքան չեմ սխալիր, այս օ-
րերս այս Զորեքլեզուեան Խօսակցութեան հետ, հրատարակած է
նաև Հայերէնէ-Անգղերէն բառարան մը, ինչպէս կը տեղեկանամ
գրեթէ բոլոր թերթերէն:

Անգրագառնալով գրագառականիս նկւթ եղող հատորին, թէ
ինչո՞ւ զիւրին գործ մը չէ անոր պատրաստութիւնը, բաւական
է թղթատել բոլոր էջերը գրքին, համենալու համար թէ հեղինակը
ո՛րքան ժամանակ զսհած է իւրաքանչիւր լեզուէ իւրաքանչիւր բա-
ռին վրայ, և ո՛րքան ջանք ըրած է չը հետեւիլ ասկէ առաջ երեւ-
ցող նմանորինակ հրատարակութիւններուն, որոնք «Խօսակցութիւն»
անուան սակ, կը յիշեմ որ, բանաստեղծութեան և փիլիսոփայու-
թեան վրայ կը ճառէին և զուրկ էին բոլորավին ժողովուրդին հա-
մար մատչելի առաւելութիւններէ, այսինքն ա՛յս տեսակ խօսակ-
ցութիւններէ որոնք ամէն օր, ամէն ժամ կրնան պատահիլ ամէն
աեզ, ինչպէս բնակարանի, վաճառատան, դպրոցի, եկեղեցի,
վաղոցի, պարտէղներու և չողենաւներու մէջ:

Եւ իրօք, հեղինակը առանձնայատուկ և նորատակայարժար ուղղութիւնով մը օժտած է իր գիրքը, դասաւորելով ամէն կարգի խօսակցութիւն, ամէն կարդի բառ, մի՛շտ դրական ուղի մը ունեւ նալով իրեն:

Սյապէս, Տիեզերք բառը կ'առնէ, ու յաջորդաբար պիտի տեսնես Աստուած, երկին, լուսին, մողուակ ևն։ Երկիր բառը կ'առնէ ու յաջորդաբար պիտի տեսնես կառ, խիճ, յարահանիք ևն։ Զուր բառը կ'առնէ եւ պիտի տեսնես աւազան, շիճ, վտակ, ցրվեժ, հոր, ծով ևն., ու այսպէս շարունակաբար։

Յետոյ կուգայ բուն խօսակցութիւնը որուն մէջ պիտի կրնաս գտնել ամէն պէտքի, ամէն պարագայի համար հարկ եղած խօսքերն ու բառերը, հարց պատասխանի ձեւով, այնպէս որ համեստ հեղինակին Չորեցիկուեան խօսակցութիւն ըստած կարելի է բարեւ փոխել սատկէս, Չորեցիկուեան համայնագիտական խօսակցութիւն, քանի որ մարդուս, թէ այր ըլլայ ան թէ կին, ծնելէն մինչեւ մահուան օրը, պատահած բարոր պարագաներուն մէջ հարկ եղած խօսակցութիւնը կրնաս գտնել հոն կատարեալ կանոնաւորութեամբ։

Տեսակ մը կեանք ուրեմն այս գեղեցիկ ու սիրուն հասորը, ուրկէ անբաժան չը կրնար ըլլալ մարդ և որուն իրենց հիացումը յայտնած են արդէն Պէրսկրեանի, Մէնէվիշեանի, Մր. Ալէնի եւ Մր. Պարնըմի նման հեղինակութիւններ։

Հայ կինուրը ու աղջիկները ո՛րքան պիտի կրնային օգտուիլ այս հրատարակութենէն, երբ գիտենք թէ անոնցմէ շատեր, օտար լեզուով մը խօսելու համար հոգի կուտան շատ անգամ և իրենց թերի դաստիարակութիւնով ծիծաղելի բառեր և խօսակցութիւններ կ'արտասանեն իրբեւ օտար լեզու։

Բայց թէ բնա՛ւ թերի կողմ մը չունի այս գիրքը, անկարելի է պնդել բնականաբար, քանի որ ամէն մարդկային ձեւնարկ, ինչ-պէս հեղինակը կ'ըսէ, զուրկ չի կրնար ըլլալ թերութիւններէ եւ այս մանրակրկիս աշխատութեան մէջ ալ շատ բնական է որ ուսանենք սպրդած ըլլան։

Դրքին արժէքը անո՞վ մնեց է որ լաւագոյն ուղղութիւն մը ունի իրեն և կարելի չէ որ ո և է ընթերցող օգուտ մը չի քաղէ անվէ։

Սյա իսկ է կարծեմ հեղինակի մը առաջին պարտականութիւնը որուն մէջ թերացած չըլլալուն համար կ'արժէ կրկնակի չնորհուուրել «Չորեցիկուեան խօսակցութիւն»ին երիտասարդ աշխատասիրողը։

ՆՈՐԵԿ ԱՐԹԻԵՍՏԱԳԻՏՈՒՀԻՒՆ

Ասկէ երկու երեք տարիներ առաջ ընկերութեան մը մէջ ինձի ներկայացուցին վառվառն և գեղանի մանկամարդուհի մը որ հակառակ աեղացի մը ըլլալուն բնա՛ւ իր վրայ չէր կրեր արեւելքցի մը հովերը : Առաջին ակնարկով պիտի ըսէի թէ բարիզուհի մըն էր ինք, եթէ տանտիրուհին զինքը չբացայացէր հետեւեալ կերպով :

Տիւին Զապէ՛լ, ծանօթ արուեստագէտ-մօսիսի:

Արուեստագէտ-մօսիսդ, կը խորհէի ինքնիրենու, եւ տակաւ համականքս կ'աւելնար իր վրայ, մանաւանդ զիտելով իր արգուզարդին մէջ գրուծ այն ինքնասիա ճաշակը, որ հակառակ ուարու ըլլալուն, չասկցուած բան մըն էր մեր նոյն ճիւղը մշաւ կող կարուհիներու համար իսկ: Ալ աւելի կը հագարտանայի մանաւանդ որ այդ քիչերու միայն յառուկ ճաշակը հայուհի մըն էր ունեցողը: Կեանքիս մէջ չզբաղած մէկ ճիւղիս, հանգերձաշխնութիւնն վրայ գանհուզան հարցումներ ըրի իրեն, որոնց պատասխաննեց ախորժով և արուեստական անա՛նկ բացարութիւններով, որոնք կը մատնէն այդ ճիւղին իր ունեցած յախտակումը:

Ալ այդ օրէն ի վեր համելի մտատիպարը եղած էր մտաքիս, եւ կը խորհէի քրոջս հարսանեկան հանդէսին կրելիք հագուստ անոր ճաշակով ու անոր պատրաստել առաջ: Խնչ չնորհալի պիտի ըլլար ան հարկաւ, և ո՛քափ պիտի զանազանէր զիս միւսներէն:

Բայց չար բախար չէր ուղած զիս այդքան աչքաւու տեսնել և քիչ օրէն իմացայ որ այդ համակրելի արուեստագիտուհին Բարիզ ուղեւորած էր, իր զարգացումը աւելի կատարելագործելու: Այն ժամանակ անձնասիրութեամբ մը թէւ գեցոն մեացի այդ բանչն, բայց միւս կողմէ բանտկանութիւնը զիս կը թելագրէր աւելի ուղղագատ ըլլալու: բնդէ անուրուրին շահը իմ շահէս վեր էր միշա: Եւ այդ հասուն տաղանդը ա՛լ աւելի կատարելագործուած վերադառնալով՝ ձևմարտապէս պարծմաքը պիտի կազմէր մեր սեւին: Ժամանակն ալ քիչ մը օդնեց ինծի որ մունամ ամէն բան: Բայց ինչ որ չկրցայ երբեք ուրանալ՝ այն հաւատաքս եղաւ որ հարսնիքի հագուստ հարկաւ աւելի աղէկ պիտի երեւար եթէ ինք կարած ըլլար:

Անցեալ օր սակայն, տարօրինակ զուգագիպութեամբ մը նորէն նոյն տիկնոջ սրահին մէջ աեսայ զինքը: տանսիրուհին արժմանաւոր դրուատիքով մը անոր տաղանդը գնահատելէ վերջ, աւելցուց որ աւելի՛ ճարտարութիւն ձեռք բերած է ան հիմայ և նոյն իսկ վը կայուած Բարիզի ձեւագիտական ակադեմիայէն: Այս առժիւ

վուալ երամինե այցելութեան արդու զարդ մը յանձնարարեց աշնոր : Տանտիրուհին ուզեց որ փորձին օրը ընկերանամ իրեն տիկին նին նոր բացած արքիլին, կ'ուզէի արդէն : Անցեալ շաբաթի օրը գացինք, Բերայի մեծ ճամբուն վրայ խոչոր արառքըմանի մը երկրորդ յարկը, մէջէ մէջ ընդունելութեան և փորձի յասուկ ձոյն սրաներ, կէս մը զարդարուած գեռ, երկու շաբաթէ ի վեր : Կողմանակի սրանին պատին վրայ կը փոյլի արուեստագէտ Տիկինին վը-կայականը շրջանակուած : Յետոյ մեզ վեր առաջնորդեց իր աթրիկին ուր կարդ մը գործաւորուհիներ իր վերին հոկողաթեամսը տակ գրւիսահակ կ'աշխատէին արդին քրափինքի մէջ՝ նոյն օրը անպատճառ յանձնելու հինգ մեծահարուստ ընտանիքներու . յանձնարարած զգեստը : Գործը ինքնին մեծ բան մը ըլլալ կը խստանայ իր առաջին քայլերուն մէջ և նախաձեւնութիւնը գովելի : Մանկամարդ արուեստագիտուհին որ՝ մարմնացումն է իր արուեստին՝ ամէն եղանակի Եւրոպա պիտի այցելէ նորանոր նիւթեր բերելու . արդէն իսկ իր քով ճոխ մթերք մը կայ ամառնացին արդու զարդերու յատուկ :

Միրացած էի վինքը նորէն աեմնելուս, և այս անգամ մանաւատնդ արուեստի հոկայ յառաջդիմութեան մը մէջ, զոր պիտի մաղթէի սրանց ա'մէն հայ աղջկան :

ԱԼԻՍ ՄԱՆՈՒԿԵԱՆ

ՀԱՇՈՒԱԿԱՆ ՀԱՆՁԱՐ



Մեր նախորդ հարցումին Տիկինին պահանջումին, որուն նիս թն էր զարդերու զետեղումը, ձշդիւ պատասխանած են .

Օրք. էլիզ Զէրշեան (Պահուրժա), Հովհասիմէ Յովասայիւեան, Մարիամ Մրապ (Պարտիզակ), Լուիզ Սէհմեան, Միրանոյշ Ցէրմանեան, Մասի Քիւրքեան, Անգինէ Հ. Տէր-Ասկիլի, Շնորհիկ Գ., Մրաքսի Պետրոսան, Աղտոնի Մկրտիչեան, Ակերմին Հանըմեան, Նելլրիկ Քէօքնեան, էլիզ Համբեան և Պ.Պ. Վահէ Փափաղեան, Մկրտիչ Թիյյիղեան, Խորէն Աստուրեան, Արդանամ Թիմուրեան, Հ. Հոյրապետեան, Ա. Սանթիկեան, Համբարձում Ասլահունի, Ամրատ Նուպարեան, Մուրէն Գաղանձեան, Յակով Մարգաֆեան, Միհրան Ա. Գալֆակ, Վաղան Վաղարշեան, Վաղոյեան, Վարդիս Պօչնակեան (Պարտիզակ), Յովուէփ Ասիսեան, Օհան Պաղամիկեան, Գալրիկ Պապիկեան, Միմոն Պապիկեան, Պողոս Բալապըրքեան,

Պողոս Շապոյեան, Գրիգոր Խէմպէկեան, ՚Նշան Հ. Գօմիսենձեան,
Յակոբ Լուսիկեան և Արչակ Սիմօնեան, հետեւեալ կերպով.

1	5	3
5		5
3	5	1

որոնց մէջէն վիճակով կ'սասանայ Պ. Միքատ Նուպարեան (Բերա) կը եր ամսուան Ծաղիկ:

Իսկ ամուսնոյն պահանջումին ձշդիւ պատասխունած են.
Օրք. Լուիզ Աճէմեան, Ելիզ Զէրչեան և Պրք. Վահե Փառաղեան, Աւարքել Շապոյեան և Յակոբ Սարաֆեան, հետեւեալ կերպով.


0	9	0
9		9
0	9	0

որոնց մէջէն վիճակով կ'սասանայ Օր. Լուիզ Աճէմեան (Իւսկիւտար) վեց ամսուան Ծաղիկ: Կը խնդրուի յիշեալ օրիորդէն իր հասցէն հաղորդել մեզ, կանոնաւորագէս կատարելու համար թերթին առաջումը:

Հինգերորդ հարցում

3+14+30+18+43+3=111

Այս թիւերը հետեւեալ երեսունըվեց քառակուսիներուն մէջ այնպէս մը չարելու է որ ամէն կողմէ և անկիւններէն դումարուելով 111 ըլլայ:



Պիտի վինաւուի լուծման ձշդութիւն և ճաշակ: Վիճակով պիտի արուի շահողին մէկ տարուան Ծաղիկ: Լուծումները կ'ընդունուն միմիայն այս թուղթին վրայ, մինչեւ յաւացիկայ Գշ շիրիկուն:

Զ. Տ. Ս. ՓԱՓԱՃԵԱՆԻ
ԵՐԿՈՒԻ ԿԱՐԵՒԹՅՈՒՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ
Գործնական բառարան
Հայերէն-Անգլիերէն
Ե
Չորեքշեղուեան խօսակցութիւն
Հայ. Գաղ. Անգլ. Եւ Գերմ.

Դործ. բառարան.—Գործնական բառարանը որ կը բազկանայ 507 էջերէ, կը պարունակէ 40000է աւելի բառեր, ոճեր, ասութիւններ, և լուսական հայերէնէ անգլերէն, եւ պատրաստուած է մեծ խընամով ու գլխաւոր հետեւողութեամբ Websterի հոյակապ բառագիրքին, Անհրաժեշտ ամէն անոնց որոնք պէտք ունին ճշմարտապէս գործնական բառարանի մը:

Գին լաթակազմ 35 դահեկան

Չորեքշեղուեան խօսակցութիւն.—Այս հատորն ալ, որուն մասին խօսած էինք արդէն Մալիկի մէջ, կը բազկանայ 320 էջերէ, եւ կը պարունակէ երեք մասեր.

Ա. Մաս.—Բառագիտութիւն,

Բ. Մաս.—Խօսակցութիւններ, այցելութեան, գնման, վաճառուման, ճամբարդութեան, և ն. և ն. փ վերաբերեալ,

Գ. Մաս.—Ծամսեր, նամակներ, հրաւիրագրեր եւ վաճառականական թղթակցութիւններ:

Այս հատորին շնորհիւ, որ ամէն մարդու հաւասարապէս կրնայ օգտակար ըլլալ, կարելի է խիստ կարճ ժամանակի մէջ սահուն կերպով խօսիլ վերոյիշեալ լեզուները:

Գին լաթակազմ 12 դահեկան

Երկու հատորներն ալ առանձինն առանձինն կը ծախուին բոլոր զրավաճառաց քով։ Կեղրոնատեղին է Պալենց զրատուն։

Արժարանաց համար մտանաւոր զեղչ 3—10

Կ Օ Շ Ի Կ Ի Գ Ո Ր Ծ Ա. Ր Ա. Ն
Տ. Հ. Բ Ո Լ Ա Ք Ե Ւ Ը Ն Կ.
Հ Ի Մ Ն Ո Ւ Ա Ծ 1 8 6 0 ի ն

Գրեթէ կէս դարէ ի վեր հանրութեան վատահութիւնը գրաւած կօշիկի եւրոպական այս մեծ գործարանը՝ որուն գլխաւոր մթերանոցն է ՄիՄիԱՅՑՆ ԲերԱ, Մեծ ՓՈՂՈՑ Թիի 401

Կը հայթայթէ արանց, կանանց և տղայոց յատուկ զանազան տեսակ կօշիկներ որոնք իրենց շիքութեամբ և տոկունութեամբ կը գերազանցեն միւս նմանօրինակ վաճառատանց ասլրանքները։

Անգամ մը դիմել բառական է զոհ մնալու համար։ 11—12

ՏԻԿԻՆ ԶԱՊԵԼ

ՎԵՐԱԴԱՐՁԱԾ

Չեւու կարի մէջ իր ունեցած համբառով ծանօթ Տիկին ԶԱՊԵԼ, որ վերջերս եւրոպա գաղած էր նոյն ճիւղին մէջ իր ունեցած զարգացումը կատարելագործելու համար, Académie de Courpeh փայլուն մէկ վլալականով մայրաքաղաքս հասած է եւ երկու շաբաթէ ի վեր հասաւառուած է Բերա, Մեծ փողոց, Սանթա Մարիս եկեղեցին դէմ թիւ 418 արարթը մանը, ուր մեծ արհեստանոց մը հիմնելով սկսած է յանձնարարութիւններ ընդունիլ արդէն իսկ, բազմաթիւ հարուստ բնտանիքներէ: Իր հետ բերած է նաև Եւրոպայէն ամառնային կերպասեղինաց ճոխ մթերք մը զոր իր յաճախորդուհներուն տրամադրութեան ներքեւ զրած է:

1—13

ՔԱԼՈՏՐԵՄԻՆԻ ՔՌԵՄԱՆ

ԵՒ

ԲՈՒՏՈՒԱՆ



Բարիզի քժկական կանառն վկայեալ քիմիագիտ Մ. ՅԱԼՈՒԺԻԿի կողմէ պատրաստը
ուած: 1

Քալոտրէմինի բուտուան և քոէմը մեծ համբաւ կը վայելն իրենց հաճելի յատկութիւններուն համար Առանց վերապահութեան կարելի է ըսել թէ ասոնք այս կարդի պատրաստութեանց ամենէն գերազանցնեն: Քալոտրէմինի քոէմը ամէն տեսակ օճառէ աւելի լաւ կը մաքրէ մարթը: Երբ ամէն օր գործածուի գեղեցկութիւն, թարմութիւն և առուգութիւն կ'ընծայէ արտաքին երեւոյթին: Իսկ քալոտրէմինի բուտուան ալ այս գեղեցիկ արդիւնքները կը լրացնէ, ճերմկցնելով գէմքը բնական կերպով մը:

Այս աննման քոէմը և բուտուան կը ծախուի Բերա, Պօն Մառչէ, կալաթա, թիւնէլի փողոց Մ. Հիսարի, Սթանպօլ, Ելինի ծամի, Մ. Քլէանթէս Հաճօրուլոի և Մահմատ Բաշա, Մ. Քոսթաքի Միխայիլիտիի վաճառատունները:

3—25